

Ա Ի Ռ Ա, ՀԱՅ ԱՄՍԱԳԻՐ

Ե. ՏԱՐԻ - ՆՈՐ ՇՐՋԱՆ

1933 - ՄԱՐՏ

Թիւ 3

ԽՄԲԱԳՐԱԿԱՆ

Ե Օ Թ Ը Ե Օ Թ Ն Ե Ա Կ Ն Ե Ր Ը

— — — — —

Ո՞ւր որ ալ իջած լինի անոր իմաստը մեր այժմեան կենցաղական ըմբռունումներուն մէջ, Մեծ-Պահքը կը պահէ տակաւին իր նշանակութիւնը, մեր ծիսական կազմին մէջ՝ խորհրդաւոր պաշտամունքի իր սրտազրաւ քաղցրութեամբը, և մեր բարոյական կեանքին մէջ՝ հոգեոր մտամիտումի և կրօնական խոկումի հրաւիրող ձգողականութեամբ մը, որուն հանդէպ չեն կընար մերժումի կեցուածք պարզել ամենէն սկեպտիկ սիրտերն անզամ:

Սքանչելի է արդարեւ մեր պատուական նախնեաց խորհրդազգած ողին, որ կրցեր է, Քրիստոնէութեան տօնը կանխող այս եօթը եօթնեակներու յիսնօրեայ շրջանին մէջ, դասաւորուած պատկերներու շարթէ շարաթ յաջորդականութեամբ մը, աստիճանաբար ընդդայնելով՝ հաւատացեալին սիրտին մէջ հետղնետէ մշակել մեր կրօնքին ամենէն հիմնական մէկ հարցը, որ խարիսխն իսկ է մեր բարոյականին, և որուն ամբողջական բայց կէտ առ կէտ ըմբռնումովը միայն հնար պիտի ըլլար հասկնալ մեր Փրկչին չարչարանաց, մահուան և յարութեան խորհուրդը:

Այդ հարցը, «բարոյական ազատութեան» կամ մեղին դէմ կոխին սկրբունքն է ինքնին, զոր սխալ պիտի չըլլար այսպէս բանաձեւ, անվերջ կոխւմըն է մարդուն կեանքը, նիւթին և խորհուրդին, երկրաքարշ կիրքերու և բարձրագոյն խտէալի մը միջև մղուած մշտական պայքար մը, որ ուրիշ բան չէ ըստ ինքեան եթէ ոչ մարդուն բարոյական արժանաւորութեան փորձանանդէսը :

Աստուածաշունչը, «մեր մոլորակին վրայ բարիին ու չարին միջև մղուած ահեղ պատերազմին այս անբաղդատելի դիւցազներգութիւնը», պատմութիւնը, որուն ներկայացուցած դէպքերու խորքին մէջ, շահուած կամ կորսնցուած սահմանի կոխւներուն և ինկող կամ բարձրացող պետութեանց տարեզրութիւններէն աւելի, ժողովուրդներու և զանոնք վարողներու հոգւոյն մէջ կատարուած բարոյական ոզրումներու պատերէն է որ կը շարժի. զրականութիւնը, որ կիրքերու իրական կամ արուեստագործուած տեսարաններուն մէջէն մարդկային հոգին զեղեցկութիւնը կամ սարսափը կը ցուցազրէ. տիեզերական ողջմտութիւնը վերջապէս, ամենէն աղարտիչ ներգործութեանց ներքեւ իր նախկին յըստա-

կութիւնը միշտ ալ պահած այս զգացումը . ասոնք ամէնքը , այլ և այլ կերպերով , այսինքն իւրաքանչիւրն իր եղանակով , կը հաստատեն այդ կոփեին իւրականութիւնը :

Մարդո չի կրնար հրաժարիլ , ինչպէս թերեւ քիչ մը ճշմարտազանցօրէն կ'ըսէ քրիստոնեայ իմաստասէր մը , ոչ իր մեղքերէն և ոչ ալ Աստուծմէ : Մինչ մէկ կողմէն մարմինին բնադրը այս աշխարհին կը կապէ զինքը , միւս կողմէ խորհրդաւոր ձգտում մը զայն միշտ կ'ուղղէ դէպի անտեսանելի աշխարհ մը : Դէպի չարը հակամիտութիւնը , ըստ Ս. Գրքին նոյն իսկ , որոց չափով մը բնածին վիճակ մըն է կարծես մարդուն մէջ . բայց բարիին տենչը , ինչպէս աւելի պայծառօրէն կը հաստատէ Աւետարանը , անոր հոգիին ամենէն լուսաւոր դիմն է , և զերազանց ապացոյցը՝ բովանդակ արարչութեան մէջ անոր ունեցած դիրքին անժխտելի բարձրութեանը :

Արդ , ճիշդ այս զաղափարը՝ մեր կրօնքին և անոր բարոյակամսին ամենէն ամուր և սրտառուչ այս սկզբունքն է որ Մեծ-Պահքը պատկերվարդօրէն կը ներկայացնէ իր եկեղեցական պաշտամունքի ամբողջ սարուածքին մէջ : Ա-դոթք և ընթերցուած , երդ ու ծէս , այսինքն կրօնի զգացումն ու արուեստին ճաշակը ընդիմառնուած են հոն իրարու , իմաստնօրէն դաշնաւորուած վայելչութեան մը մէջ ոգևորելու համար Աւետարանի ամենէն սքանչելի մտածումնէրէն մին :

Արագ և ամփոփ ակնարկով մը անցնինք եօթը եօթնեակներու այդ պատկերամատեանին մէն մի էջին առջեւն , տեսնելու համար թէ մեր նախնեաց հաւատքն ու տաղանդը յլացումի և արտայայտութեան ինչ մաքուր և կենդանի ներշնչումներով դրոշմած են անոնց վրայ , իբրև հնադարեան խճանկարի բեկորներու վրայ , առաքեալին հոյակապ բացատրութեան համեմատ՝ մեղքին դէմ «արեամբ չափ պատերազմելու » պարտաւոր մարդկային հոգիին փրկազործութեան աստուածային տուամը :

Անոնցմէ առաջինը , որ «Բարեկենդան» յորջորջուեր է , հաւանաբար Հին Հայ Հաւատքէն վերապրած և քրիստոնէական բարեքումով կերպաւորուած բառով մը , մարդուն ծագումին քրիստոնէական զաղափարը կը պանծացնէ :

Աստուծմէ՛ սերած ենք մենք . իրաւունք ուներ թէ՛ Առաքեալին ծանօթ հին հեթանոս բանաստեղծը , որ ըսեր էր թէ «Անոր (այսինքն Աստուծոյ) ցեղին ենք մենք» (Փորձք Ժ. 28) , և թէ՛ Ժ. Պարու ամենէն փայլուն քրիստոնեայ քերթողներէն մին , որ չքնար ներշնչումով մը ողեր էր . «Ինկած սուտուած մըն է մարդու , որ երկինքը կ'երազէ» : «Աստուածային իմ յափրանքներն , կ'ըսէ ուրիշ մը , պէտք է ծագում մ'ունենան , ի զուր կը փնտում դայն իմ տղմուտ սրտին մէջ . կը լսեմ որ մէջս կուլայ օտարական մը վսեմ , որ իր անունն ու հայրենիքն ինձմէ ծածկած է իսպառ» :

Մարդկային սրտին համար որքան կազդուրիչ է այդ զաղափարներուն աստուածաշնչական սա յեւուածքը . «Աստուած իրեն նման , այսինքն հոգեղին էութեամբ ստեղծեց մարդը . երշանիկ կեանք տնօրինեց անոր համար . դրախտը տուաւ անոր բնակարան» . ու որքան պարզ բայց վսեմ դարձուածքով մըն է

որ Շարականի բանաստեղծը կ'ուրաքէ այդ խմասաը, երբ կ'երգէ. «Հօրը էակից և Հոգիին համազոյ բանը, իր պատկերը խառնելով մարդուն հողանիւթ բնութեանը հետ, դրախտին մէջ ընակեցուց զայն. երջանիկ էր մարդը հոն, Աստուծոյ զգալի մերձաւորութեանը մէջ, երբ Անոր լոյսին ճառագայթը կը տպաւորուէր իր վրայ» :

Աստուծմէ՛ սերած է մարդը՝ ահա՛ սկզբունքը. մեր ծագումին յուշքով, այսինքն Աստուծոյ մտածումով միայն կրնանք երջանիկ ըլլալ՝ ահա՛ և բարոյականը, ուղղութիւնը և կանոնը մեր կեանքին :

Այդ կեանքին երկրորդ հանգրուանը կը ներկայացուի յաջորդ կիբակի պատկերով, որ պատկերն է արտաքսումի զաղափարին :

Բարոյապէս և իրապէս՝ առասպէլ մը չէ բնաւ անկումին աստուածաշընչական պատմուածքը. ընազդական անմեղութենէն զիտակից սրբութեան՝ այսինքն կամաւոր հնագանդութեան տանող ուզին զայթումի ճամբայ մը եղած է յաճախ մարդուն համար :

Երբ կամքն իր կորովը կը տրամադրէ առաւելապէս եսի զգացումին, մարդկային ամենէն զեղեցիկ կարողութիւններէն կը ծնին ամենէն չարազործոյթերը. բանութեան և կործանումի գործիքներ, որոնք աւեր և ապականութիւն կը սփուեն ամէն կողմ։ Այսպէս է որ հանճարին ձիրքը, զիտութեան՝ զրականութեան եւ արուեստներուն մէջ, հեռացուցած է ստէպ մարդերը Աստուծմէ՛, ամբարիշտ հպարտութեամբ արբեցներով միշտ նախ զանոնք :

Ու արժան է զիտել թէ մարդուն մեծութիւնը, իր մեծ ծագումին այս փաստը, երեւան կուզայ իր այլասերումի ահաւոր վիճակին մէջ անզամ։ Մինչ անքանը իր գործել կրցած չարութեանց սահմանին մէջ կը մնայ ինչ որ էր, մարդը՝ գտուային զեղծամութեանց մէջ հետզնետէ աւելի կը կատարելազործէ իր կարողութիւնները։ Տեսէ՞ք զիտնօրէն նախամտածուած ոճինները, որոնք իրարու կը յաջորդեն ամէն օր. հանճարին զարհուրելի զիւտերը՝ պատերազմի արհաւիրքներուն մէջ, որոնք չաջումին գործը անարկու ճարտարարուեստի մը սոսկումներուն կը տանին շարունակ։ Եթէ մէկ կողմէն անոր առաքինութիւնները բարձրագոյն ծագում մը կը ցուցնեն իր մէջ, միւս կողմէ՝ վասենու իր դիւային հնարամտութիւնները ինկած աստուած մըն է որ կը մատնանշեն անոր մէջ։ Այո՛, որովհետև որքան բարձրէն պատահի՝ այնքան սոսկալի կ'ըլլայ անկումը։

Ընդունի՛նք թէ մարդկութեան պատմութեան ճամբուն վրայ տեսնուածքաղաքակրթական ելեւէջներու դէպէրերը անկումներու և վերականգնումներու ստուգութեամբ միայն կրնան բացատրուիլ. իսկ մեր հոգւոյն մէջ շարունակ յառնող զերազանց վիճակի մը տենչն ու կարօտը՝ կորուսուած զերազոյն նախավիճակի մը իրականութեամբ միայն կրնան մեխութիւն։

Անիրական հարցի մը վրայ չէ որ եկեղեցին կը հրաւիրէ ուրեմն մեր ուշը, նախածնողաց զրախտէ արտաքսումի աստուածանչական պատկերին առջև կանգ տոնել տալով մեզի :

Բայց փրկութեան զաղափարին և փրկազործութեան խորհուրդին ամենէն կենդանի ներկայացումն է Անառակին առակը, Սուրբ Գրքի զրականութեան այս

մարդարիտը, որ Աւետարանին մէջ աւետարան մըն է ինքնին։ Մեղքին գէմ մղուած կոփիլին ահեղ տեսարանն է անիկա. ու մարդկային հողիին համար չկայ աւելի կազդուրիչ քաղցրութիւն մը, քան ինչ որ կը բղխի անոր գաղափարէն։

Քրիստոնէին համար ամենէն աններելի բանը անյուսութիւնն է. առանց ընաւ տարուելու ամբարհաւած հակումներէ, իրաւունք և պարտականութիւն ունի անիկա խորհելու թէ ինքը կորսուելու սահմանուած էակ մը չէ ընաւ, թէ Աստուծոյ համար անզին արժէք մըն է ինքը, հողածութեան առարկայ՝ խանդաղատելի էակ մը, արժանի սիրոյ ամենէն անսայլայլ զորովանքին, զոր մարդկային լեզուն հազիւ կընայ արտայայտել ծնողական սրտի պատկերովը։ Իր ամենէն մեղաւոր թարթափանքներուն մէջ մոլորած մարդն իսկ, բաւական է որ իր սրտին մէջ իսպառ շիջած չըլլայ փրկուելու իղձը, մոռցուած չէ տակաւին Աստուծոյ սիրտին մէջ։ Աւետարանը, կըօն փրկութեան, կորսուած մարդուն հետազօտութիւնն է։

Ամենավեմ ներշնչումով մըն է որ օրուան շարականը այդ իմաստը կ'արտայայտէ սա բառերով։ «Որ լուսով աստուածութեան քո լուցեր զճրագ մարմոյդ, ածեր աւել տան քո աշխարհի, վասն պատկերին քո զոր նորոգեցեր»։ յանձին Քրիստոսի մարդացեալ Բանը, Աստուծոյ լոյսովը վառուած այն ճրազը այսինքն յայտնութիւնն է որ աշխարհի տան մէջ յաւիտենականին կորսուած պատկերը, այսինքն մեղաւոր մարդը կը վնասոէ։

Մեծ Պահոց Գ. Կիրակիի ընթերցուածներն ու երգերը սրտազրաւօրէն կ'ընդլայնեն այս գաղափարը, որ բարիին ու չարին միջեւ մարդկային հողիին մղած պայքարին աւելի պարզուած մէկ գիմայեղութիւնը կը յայտնէ։

Այդ պայքարին մէկ ուրիշ վիճակն է զոր կը ներկայացնէ, յաջորդ Կիրակիի Տնտեսին առակը։ — Արմատը բոլոր շարիքներուն՝ որոնցմով աշխարհ կը պաշարէ մարդկային կեանքը, ընդհանրապէս արծաթասիրութիւնն է, հարասութեան տենչը, որ կամ շոււայտ մօխումքի սանձարձակութեանց մէջ կը կործանէ և կամ ազահութեան զրկանքներով կը խեղդէ և կը տրորէ իրմով մոլեզնածին և ուրիշներու կեանքը։ Կիրքերն ու մոլորութիւնները, այդ ճամրով, ստացուածքին ծայրայեղութենէն դրուած ընազդէն է որ կը մտնեն հողիէն ներս։ Այդ մեղքին զոհը պիտի ըլլար անառակ որդին, եթէ իր սրտին խորը անթեզուած չըլլար տակաւին կայծ մը իր հօրը յուշըէն, որ ի վերջոյ սիրոյ ճամբան բացաւ իր առջև դէպի ծնողական տունը։

Ստացուածքը կամ նոյն իսկ հարստութիւնը, իրբեւ կենցաղական կարիքներու բաւարարութեան տեսակէտով երբեմն անհրաժեշտ եղող պայմաններ, անշուշտ չեն կընար իսպառ արհամարհելի նկատուիլ. ոյժ մըն է գրամը, զոր կարելի է դործածել բարձր նպատակներու. բայց խեռ ոյժ մը, որ, չսանձահարուած պարագային, կընայ քանդել ամբողջ բարոյականը. ինզիրը՝ զայն բարի ուղութեան մը վրայ պահել կարենալու եւ հոգեւոր կեանքի մէջ զայն ոյժերու հուասարակշութեան տարր մը դարձնել զիտնալուն վրայ է. այդ բանը յաջողցնելու տեսակէտով՝ սքանչելի տիպար մըն է Տնտեսը, որ կըցաւ իրարու հետ հաշտեցնել հացին ու պատիւին զգացումները, ու ներդաշնակուած կցորդութեան մը մէջ լծորդելով իմաստութիւնը, բարութիւնը և կամքը, իր խախ-

տած ապագան կը շինէ ուրիշներուն ոչ թէ կործանումովը — , ինչպէս կ'ընեն յաճախ աշխարհի հողիովը խանդարուած սիրտեր — այլ ընդհակառակն կանդնումովը :

Միփիթարուիլ՝ միփիթարելով, շինուիլ՝ շինելով . այս է Աւետարանի բարոյականին պահանջը : Ընկերային կեանքի խաղաղութիւնը կրնայ ստացուիլ մըտաւրական, բարոյական, տնտեսական, քաղաքական և մարդկութիւնը դէպի կատարելութիւն մղող ոյժերուն տնտեսութեամբը և հաւասարակշուութեամբը միայն : Անկանոնութեան ծնունդն է միշտ մեղքը . ու անոր դէմ կոփւին, այսինքն բարոյական կոփւին լաւազայն դէնքերէն մին է իմաստութեամբ և բարութեամբ կառավարուած կամքը :

Որպէսզի սակայն հնար ըլլայ այդ կոփւը մղել անյեղ վճռականութեամբ, որպէսզի մեր մահկանացու քայլերը գեղեւկոտ տարուքերումներու չմատնուին փրկութեան քարքարուած ճամբուն վրայ, և կորուստի վիհերը, որոնք ամէն վայրկեան մեր առջեւ կը բացուին թակարդող հրապոյըներու ներքեւ, չփորձեն զմեղ, պէտք է որ մեզի հետ ունենանք մշտ Աստուծոյ խորհուրդը . անոր լոյսը միայն, ինչպէս Արիադնէի թելը՝ լարիւրինդոսի վասնզաւոր խաւարին մէջէն, պիտի կրնայ առաջնորդել զմեղ փորձութեանց գահավէժներով լի այն մութքավիզին մէջ, որ աշխարհն է : Արդ, այդ լոյսը կարելի է անչէջ պահել հոգիին խորը՝ Աստուծոյ հետ տեսական հազորդութեան այն եղանակով, զոր աղօթքով միայն կարելի է ունենալ :

Աղօթել զիտնալ կը նշանակէ ոչ միայն ցանկալ փրկութեան, այլ մանաւանդ հաւատալ անոր կարելիութեան : Աստուծոյ կամքին յայտնութիւնն է որ պիտի ցուցնէ մեզի թէ որո՞նք են այդ կարելիութեան պայմանները . ու աղօթքը սրտին մէջ վառուած ճրագ մըն է կարդալու համար գերազոյն իմաստութեան օրէնքը, Աստուծոյ կամքը : Անձանձրոյթ աղօթել՝ ըստ Տէրունական պատուէրի, կամ «աղօթից ստէպ կալ» ըստ առաքելական յանձնարարութեան՝ զայդ կը նշանակեն, ու Ե. կիրակիի Դատաւորի առակին մէջ նկարազրուած աղօթաւոր կինը այդ խորհուրդն է որ կ'անձնաւորէ :

Իր աստուածազործ երջանկութիւնը կորանցնելէն ետքը վերստին փրկութեան լոյսին դարձած և անոր ճամբան մտած մեղաւորը երբ արթուն պատուիրանալահութեամբ և հոգեոր կեանքի զդաստ տնտեսութեամբ կը յաջոլի անշեղ ուղղութեան մը վրայ դնել իր բարոյականը, շուտով կը սկսի ներքին վերանորոգումի վիճակը : Հաւատացեալին կեանքին ամենէն անոյշ ժամն է այս . վասզի երբ մաքրութիւնը ներքուստ կը կատարուի, կամ, Աւետարանի պատկերով, երբ բաժակը ներսէն է սրբուած, աճումը, որ անթերի և արագ կատարուելու համար պէտք ունի ապականութենէ զերծ մթնոլորտի, կը յառաջանայ արդիւնաւորապէս :

Իր փրկութեան հաւաստիքովը պայծառացած հողին այն ատեն կը լեցուի երանական բերկրանքով մը, որ ներքին առողջութեան մը զզացումին պարզեած զոհունակութիւնն է բովանդակապէս : Ինչպէս կ'ուրախանայ ապաքինումի սկսած հիւանդը՝ տեսնելով բժիշկը, նոյնպէս զուարթ քաջութեամբ կ'ողեաւորուի մեղքին դէմ կոփւէն յաղթական դուրս եկող հողին, իր երազած ի՞ւ

տէալին ողջադուրումին մէջ մօտեցած զգալով ինքզինքը իր Աստուծոյն։ Մօտաւորութեան այդ զգացումը, որ ահաւոր պիտի ըլլար ինկած և վերականգնումի ամէն յոյսէ զրկուած սրտին համար, հրճուանք և խրախոյս միայն կ'ազդէ իրեն, որովհետեւ իր խղճին խսկ վկայութեամբը համոզուած է այլ ևս թէ իր քայլերուն ներքե ոտնահարուած է մեղքին վիշապը։

Այդ բերկրալից զուարթութիւնն է որ կը նսչեցնէ նարականին քնարը։ Զ. Կիրակիին, Սաղմոսերզուին (Դե. 12) մտասքանչութենէն փոխ առնուած ներշնչումով մը երգելով. «Յնձամք եւ մեք ծառք անտառի, ընդ զալուստ Տեանդ կրկնակի»։ ինչպէս առողջ կենսունակութեամբ աճած ծառերը, եթէ ի վիճակի լինէին զգալու, պիտի խտղային ցնծալից խայտանքով, տեմնելով յօտոց ի ձեռին իրենց եկող իրենց տէրը, վստահ լինելով թէ անիկա ոչինչ պիտի զանէ իրենց վրայ՝ արժանի հատումի, նոյնպէս սրբուած և արդարացած մեղաւորը անհուն եւ խանդաղատաղին ոգեւորութեամբ մըն է որ պիտի դիմաւորէ իր Փրկիչը, երբ իր հաւատքը կամ եկեղեցին կ'աւետէ Անոր մօտենալը իրեն։

Ու եօթներորդ կամ վերջին այսինքն աւագ եօթնեակը կը ցուցազրէ աշխարհի փորձութեանց յաղթած, հաւատքով և յոյսով և սիրով զօրացած մարդուն այսինքն ճշմարիտ քրիստոնէին անցքը Քրիստոսի չարչարանաց և մահուան արհաւիրքներուն մէջէն դէպի անոր յարութեան փառքը, որ պատկն է փրկարդութեան խորհուրդին։

Եօթը եօթնեակներուն այս պատկերաշարը նկարազրական պատմութիւնն է մեղքին դէմ հոգիին մղած պատերազմի տուամին, տեսակ մը աստուածանչական ողիսական, ուր կը տեսնենք թէ մարդկային կամքը, Աստուծոյ զգացումովը ոգևորուած եւ չնորհաց լոյսէն առաջնորդուած, ի՞նչպէս կընայ առաթուր կոլսել ամէն վտանգ եւ փորձութիւն եւ աներկմիտ վստահութեամբ դիմել դէպի իր բարոյական ճակատազրին իրականացումը։

* * *

ՀԱՐԱՍՅԻ ԵՒ ՄՏԱՎԱՐՈՒ ՑՈՒՔԵՐ

ՇՆՈՐՀԱԳ ԵԿ ԱՐԴԱՐՈՒԹԻՒՆ

Շնորհագը, այնպէս ինչպէս Աւետարանը կը ներկայացնէ զայն, ամենէն փայլուն պարզեր, ամենէն հանդիսաւոր օրհնութիւնն է զօր օրէնքը կրնայ ընդունիլ Թոյլ ներողամտութիւնը և հնչա անհոգութիւնը չէ անիկա տկար հօր մը, որ, իր խօսութենէն յօդնած, աչքերը կը դոցէ յանցաւոր զաւկի մը թերութիւններուն առջև։ Անգործութիւնը չէ անիկա վախկոտ կառավարութեան մը, որ, չկարենալով խափանել անկարգութիւնները, թոյլ կուտայ որ քնանայ օրէնքը, ինքն աւ քնանալով անոր կողքին։ Սուրբ բարութիւն մըն է անիկա, տկարութիւն չճանչցող սէր մը, որ թէ՝ կը ներէ և թէ իրաւոնքը տեղը կը տանի։ Կարելի չէ բնաւ որ կարդ ու կանոնի գերագոյն տնօրէնը թոյլատրելի գոտնէ անկարգութեան ստուերն իսկ, ոչ ալ՝ որ Աստուած, որ նոյն ինքն սրբութիւնն է, աննկատ թողու իր տուած սուրբ օրէնքներուն ամենադոյզն խախտումը Ասոր համար է որ դատապարտութիւն աւ կայ փրկութեան մէջ։ Աստուած չկրցաւ զմեզ փրկել՝ առանց ինքն զմեզ հազնելու, ոչ աւ մենէ մէկը գտանալ՝ առանց մեր տառապանքն իր մէջը ամփափելու։ Խաչը, թէ՝ չնորհաց և թէ՝ օրէնքին յաղթանակի նշանն է նոյն ատեն։ Խչէ՛ք այդ խորհուրդին խորը, ու պիտի տեսնէք թէ քան զայն ոչինչ աւելի գերիվերոյ է բանականութենէն, և քան զայն ոչինչ աւելի համաձայն է անոր։ Ու ձեր մարդկային բոլոր գիւտերուն մէջ ի զուր պիտի փնտուք ուրիշ գաղափար մը որ կարենայ այնքան ներգաշնակօրէն փայլեցնել այն բոլոր ստորոգելիները, որոնցմէ կը բաղկանայ Աստուծոյ կատարելութիւնը։

Ա. Վ.